

“ԲՆԱԳՆՆՈՒԹԻՒՆ”

Այն հիմա մեր ձեռք հասած և լոյս
աշխարհ եկած մեր Գրչագիր հին մատե-
նագրութեան սեռը եղեք է Լրօնական և
Պատմական :

Այսինք աս ու ան թանգարան-մատենադարձական համարաններում, կամ անհատներու մօտ՝ հարփիւներով՝ գրչագլր կստուածաշունչ, Աւետարան, Շաքական, Նարեկ, Մաշթոց, Ճաշոց, Քարոզգիրը, Յայսմաւուրը, Գանձարան, և բանի մը ցանցառ իշջկարան, Վեցհազարհակ ու Տաղարան:

Յարդ սակայն տեսած և ունեցած չենք
Բնական գիտուրի հներու վրայ խօսող ունէ
Գրչագիր մատեան, որ հաճելի բերանի փառ
Մը զնէր մեր հին գրպութեան գրեթէ
Միասեռ կրօնաշունչ ամրող ջութեան մէջ :

Պարագան նոյն է, ի՞սորհիմ:

Մինչև եօթանասնական թուականներուն,
հայ և օտար ազգագիր-բանասէրներ յու-
սահատական սպասումէ մը լրուն՝ կը մի-
տէին վճռելու թէ՝ Հայ Ազգը զուրկ եղած
պիտի ըլլայ ազգային ժողովրդական զիւ-
ցագնավէպէ, կամ ազգային անզիր պատ-
մութինէ: Արուանձտեան ժամանակին՝ հա-

սաւ. իր զրի առած և լցոյ ընծայած « Աստունցի Դասիթ » վէպը եկաւ փշրեց առ ձախող վճիռը. և « անհաւատներին հաւատքի բերեց», ինչպէս կ'զբի Ս. Մանդինեան, (Համով-Հոռով, Յառաջարան Բ.) :

Այսպէս ալ մինչեւ աս օր՝ բնակն զիւտութիւններու շուրջ ճառադ, Հայ զրչագրութեան մը երեան չգալի՛ բանասէրներու կարծել տուեր է որ հին հայ միտրը զրադած չէ այդ կարգի զիւտութիւններով:

Պէտք է բարեշը ջուի առ յոռետես կարծիքը:

Ներկայ ձեռագիր բնագննութիւնը փաստ
մը հայթայթած պիտի ըլլայ Հայ Արք-
թին ժամանակներէ ի վեր նաև Գիտակուն
հարցիրով զրադած ըլլալու անդրանիկ
պաշտպանողականին:

Անշուշտ մէկ գործը բացասորեան կար-
իքաթի. 1910

զր միայն կրնայ սեպուիլ. բայց զիտու-
թեան մը գոյսաթիւնը միջավայրի մը մէջ՝
ինքնին ապացոյց է թէ հետևողներ ունե-
ցեր է ան, և ատոնք բաւական թիւ մը
կազմեր են հարկաւ, ու նոյն խսկ թողած
ըլլալու են իրենց գործը շարունակող ա-
շակերտուներ:

Ուրեմն աս գործը միակը չէ իր սե-
անին մէջ։ Մենց ունեցած ըլլալու ենք
ամբողջ զիտական մատենագրով թիւն մը
նաև՝ ծանօթ եկեղեցական մատենագրու-
թեան հետ։ Խրողովմիւնք սա է միայն որ
մենք կորուստ ենք ունեցեր ահազին թուով
զրչագիր մատենաններու, որոնցմէ գոնէ
մեծ մասի մը անկորուստ աւանդում՝
պիտի կրնար պանձախի գրական անցեալ
մը վաւերագործել։ Հատուկոտոր խթեակ-
ներն առ կու լան...։

Մեր անզին զբագլերու կորուստը մեծէ: Եատ թուով մատեաններ հուրի և հողի ճարակ են գացեր: Բայց տակաւին ճարակ կ'երթան՝ անոնցըմէ մազպարուր ազատուածները՝ աս ու ան զիւրի վանրի մէջ մատուաններուն փոշիին ու նայ շռնչչին. կամ անվասա մնացածները կ'թան նաև անծանօթ, անլոյս, ի մուր ընծայուած...:

Փոշիներու տակէ հանելով կորուստէ ազգաւելու մասին ոչ ոք ուշ դարձուցեր էր այն անձիքն՝ որոնց փոշերոյր գրավիժ ճառնոցին խոնաւ մէկ անկինը գտայ սոյն թիվագիննութեան ձեռագիրը:

Բարեբախտաբար՝ զրչագիրը տախտակէ կողեր ունէր, որը պահպաներ էին թուղթերը՝ փոռումէ:

Գրչագիր « Բնազննութիւնս » որ աստղելը գրողին սեփականութիւնն է հիմա՝ ունի հետեւել կազմն ու կարգը.

Թարգմանութեած է:

У'коднржълъ 16 11 · 2,5 4рмфлъ.

Գրութիւն՝ միասիւն, կապարագոյն երկու գիծի մէջ:

Q. J. P. 1. 100.

Թահար՝ սե, վերնագիրերն ու սկզբնա-

տառերը՝ խոշոր երկաթագիր, մերթ զար-
դագիր:

Տոյ՝ մեծ մասով 22, բայց 23 և 24
տողանի էջեր ալ կան:

Նիւր՝ նսար, ճերմակ անփայլ թուղթ:

Հնեղամակը՝ մաքուր, ճաշակաւոր, մերթ
լուսանցներուն վրայ կամ ստորէջ՝ յաւե-
լումներ և մոռացոյթներ տեղաւորուած: Տեղ
տեղ կատարուած (մի և նոյն զրիչով ու
թանաքով) սրբազութիւններէն կ'երեսի որ՝
հեղինակը զբելէն հետ սրբազրական փորձէ
մ'անցուցեր է իր ձեռագիրը:

Լուսանցազարդ՝ միայն մէ՛կ տող կայ,
նոյն սև թանաքով զրչագծուած:

Դատարկ բույր՝ ընդ ամէն 14, որոնցմէ
եօթը՝ թնազննութիւնն սկիզբն է, հինգը՝
անոր վերջը (թնազննութիւնն և Զեռնա-
զըննութիւնն մէջտեղ), և երկութը՝ զրբին
(Զեռնազննութիւնն) վերջը:

«Բնազննութիւն» ընդհանուր կոչումով
վերցուած զիրքը՝ բաժնուած է ըստ էութեան
երկու որոշ մասի:

Ա. Մասը՝ «Գիրք որ կոչի թնազննու-
թիւն բոլորի մարմնոյ մարդկայնոյ» է՝
«Արտազրուցեալ ի Ճօնան Պաթիսթաէ Պոռ-
թայնոյ, և համառուցեալ ի Մրանչիսկո-
սէ Աթէլլուաթոյ, թարգմանեցեալ ի Յով-
հաննիսէ Վարդապետէ Կոստանդինոս Պոլ-
սիցոյ... ևայլն»: Աս առաջին մասը կը
կազմէ զրբին ամենասուուար բաժինը, և
վախճանին՝ ոռնի զրուած այսպէս. —
«Վերջ թնազննութիւնն, Առջն Նոյեմ.
Ա», (1196 + 551=1747՝ Նոյեմբեր 1):

Բ. Մասը «Գիրք որ կոչի Զեռնազըն-
նութիւն, Եարաղրեցեալ ի Յովհաննիսէ
Վարդապետէ, ի ֆասոս մեծազոյն Աստու-
ծոյ» կը կազմէ զրբին երկորդ բաժինը
և ինքնուրոյն հեղինակութիւնն, ընդ ամէն
25 թուղթի մէջ սեղմուած: Ունի վեց (6)
ձեռագիծ ձեռնամակար՝ սև թանաքով, և ա-
փագիծերուն կոչումներովը, ու մէկ էջի
վրայ ունի օրինակներ՝ ձեռքի խափերուն՝
խանուածքի համեմատ, անոնց անուննե-
րովը մէկտեղ:

Աս երկու զիխաւոր մասերուն կցուած է
երրորդ բաժին մ'ալ, Զեռնազննութիւնն

բաժինէն անմիջապէս յետոյ, նոյն հեղի-
նակին զիրով ու նոյն թանաքով և հան-
գամանցներով: (Նոդ ամէն եօթը (7) թուղթ
զրաւող աս երրորդ բաժինը՝ աւարտած
չէ սակայն և զատարարկ ձգուած երկու
թուղթները բաւական են հետեցնելու թէ
զրբին հեղինակը ժամանակ ունեցած չէ
լրացնելու յաւելուածական բաժինը: Ասոր
առաջին էջին ճակատը կը կարգանք՝ «Գիրք
որ կոչի Զեռնազննութիւն, իրը ժողովե-
ցեալ համառուարար յայլմէ», և անմի-
ջապէս վարը զրուած է ինչոր ձեռնամեկար
մը՝ ձեռնախազներուն համաղրական անուն-
ներովը:

Աս երրորդ մասին մէջէն թափած թեր-
թեր կան:

Առաջինէն զատ՝ վերջին երկու «Գիրք» ե-
րը թուական չունին:

Ոչ աւելի քան մէկուկէս զարու հնու-
թիւն մ'ունեցող զրչագիր մը, — ան ալ
մեծ մասով ճետեռողական, — այնչափ կա-
րևորութիւն պիտի չունենար ի հարկէ՝
եթէ մինչև հիմա մեզի ծանօթ կրօնա-
պատմական զրչագիրներէն տարրեր սեռով
մը չներկայանար: Ատ պատճառով էր որ
«Մայրէնի Մամուլ» անուն պատկերա-
զարդ ամսագրի մը խմորատիպ հրատարա-
կութեան ձեռնարկելուն՝ ելած անդրանիկ
(1909 Մայիս) թիւին մէջ «Բրածոյ Լ-
շեր» ու կարգին՝ արտազրեցի զրչազրիս
երկորդ ինքնուրոյն մասէն առաջին մէկ-
երկու գլուխները՝ պատկերներով մէկտեղ:

Նոյն ամսագրին մասին Արտ. Յարու-
թիւնեան «Բիւզանդիոն»ի մէջ (թիւ 3887,
Ժի.րդ Տարի) զնահատական մը զրելուն՝
ծանրացեր էր մանաւանդ աս զիտական
զրչագիր կտորին վրայ: «Բրածոյ Լ-
շերը բաժնին մէջ — կ'զրէ ան և անակնկալը
կ'ունենանց տեսնելու հին ձեռնամեկութեան
մը ձեռագրին ընդօրինակութիւնը՝ պատ-
կերներով: Գրբին առաջին մասին ընդօ-
րինակութիւնը զժրախտարար զանց առ-
նուած է: Խիստ գոհունակ հետացըրու-
թեամբ մը կ'նկատեմ թէ ամենաբարձր
հնութեան այս զիտութիւնները, գուշա-
կական զիտութիւնները, եթէ կարելի է

այսպէս անուանել, որոնց մէջ արդի զբական գիտութիւնը ճշմարտութեան լոյս մը հաստատելու ստիպուած կը զտնէ ինքզինք, կրցած է զբաղեցնել նաև ժամանակին՝ հայ միտքը։ Ճեռագննութիւնը (շատ ճիշտ ու ճաշակաւոր է ըսել ձեռնագննութիւն, փոխանակ ձեռնամայութիւն սիալ անուանակոչութեան։ Թէ միւս կողմէն առանձին անուանումներ գտնելու էր chirologieին որ ընդհանրապէս ճեռաբարնութիւնն է, chiromancieին՝ որ ճեռքին մէջի զրծերուն զնութեան վրայ կը խօսի, և chirognomosieին՝ որ կ'ուսումնափրէ ճեռքին ու մատներուն ձերը, և chirosephieին՝ որ ճեռքի գիտութեանց իմաստափրութիւնն է) ճեռնածուական բան մը չ'է։ Ռւշագրութիւն կ'հրաւիրեմ բոլոր անոնց՝ որոնց ճեռքը պատահարար կրնան անցած ըլլաւ occultismու, թարուն գիտութեանց զանազան ճիւղերուն վերաբերեալ ճեռուգիրներ, Անոնց գետեղումը գիտակից ճեռքերու մէջ, և ի հարկին հրատարակումը՝ թերեւս շատ ուշագրաւ գլուխ մը պիտի բանայ Հայ մտցին պատութեան մէջ։ Բայ իս, Զիթունի պէտք չէ զանց քնէ զրցին նաև թարգմանածոյ մասին ի լոյս ընծայումը։

Ուրախալի է որ նոյն իսկ խմորատիպ հրատարակութեան մը մէջ ուշագրութեան առարկայ դարձաւ այս կերպով՝ փոշիներու տակէ հանուած զըշագիր բնազըննութիւնը։ Տարակոյս չկայ որ աս կարգի գիտական հարցերով և զըշագրութիւնով հետարքը ուղարկուող հմուտ բանասէրներ պիտի յայտնեն իրենց կարծիքը ներկայ զրբի մասին, ու բննադասական ուսումնասիրութեան առարկայ բնել ուղեն։

Գրքիս թարգմանիչն ու ներկնակը հանդիսացող Յովհաննէս Վարդապետ կոստանդնուպոլսեցին, որ երբեմն իշխանիւան ալ կը կոչէ ինքզինք, ծանօթ է մեզ թովհաննէս Հոլով անունով, և բաւական թուով զրական աշխատութիւններ ունի միշտ զարու հայ տպագրական գործին մէջ իր գերն ունեցեր է Յովհաննէս Հոլով հայ կաթողիկ քահանան՝ թէ իրը Հոռոմի կողմէ

զրաբնիչ նորաբաց հայ տպարանին Ասկան Երևանցու ի Մարսէլլ, և թէ մի և նոյն ատեն իբր թարգմանիչ և հեղինակ զանազան հոգեւոր զիրքերու։

Յովհաննէս Հոլովի տպագրուած աշխատութիւններէն կը յիշուին հետևեալները¹։

1. «Պարտէզ հոգեոր» (աղօթագիրը)։
2. «Համահետեւում Քրիստոսի», (թուումաս կեմպացու գրուածքը)։

3. «Զատութիւն Հայկաբանութեան» , (Երականութիւն)։

4. «Համառուս ճարտասանութիւն»։
5. «Խոկումն քրիստոնէական»։

6. «Խոստափանարան կամ Ամբատանարան ըստ կարգի պատուիրանաց տասանց պատզամաց և հօթանց մեղաց զըլիաւորաց»։

7. «Նորագոյն ծաղիկ զօրութեանց»։
8. «Նուագարան երանուհոյ կուսին Մարիամու և սրբոյ հրեշտակին պահապանի»։

9. «Պարգարանութիւն հոգենուագ սաղմուացն Դակթի»։

Թէ ասոնցմէ զուրա ուրիշ թարգմանածոյ կամ ինքնուրոյն աշխատութիւններ ունեցեր է Յովհաննէս Հոլով՝ յայտնի չէ։

Ներկայ «Բնագննութիւնն» ուրեմն իր պարունակած «Ճեռագննութիւն» մասին հետ՝ տանըմէկի կ'հասցնէ Հոլովի զրական երկերուն թիւը։

Հայ տպագրութեան ու նաև հայ քաղաքական կենանի այլպիսի ժամանակ մը՝ ինչպէս էր միշտ դարը, լատինամու հայ եկեղեցականի մը զրչէն այսչափ թուով աշխատասիրութիւններ՝ բաւականէ աւելի ապացոյց պէտք է սեպուին հայ արիւնին ցեղային շերմութեան։

Գրքիս սկզբու յիշատակուած և բնագըննութեան հաստորին հեղինակ՝ ձօան Պաթիսթա Պութայն՝ հայասէր իտալացի տպարանատէր մ'է միշտ դարուն², զուցէ մի և նոյն անձն է զոր կը յիշէ Լէօ,

1. Հայկական Տպագրութիւն (Լուի) Ա. 301-303, Յատուկ անուան իսրի. (Ճիշի).
2. Հայկ. Տպա. Ա. 261-262 (Լուի).

«Ճուան Պազմաղ Պօվիս (Յօվլան Բատիստ Բօվլիս)» անունով, և որ տպագրած է Հայերէն տառերով «Յիսուս Որդի»ն և Սաղմոս:

Միւս օտարազգին՝ Թրանշխկոս Աթէլ-լուաթօ, որ կը յիշուի իրը ձամաստող՝ Ճօան Պաթիսթա Պօռթայնի արտադրած Բնազըննութեան, հաւանաբար աննշան թարգմանիչ մ'ըլլալու է:

Գալով գրքին իրը մեկնաս հանդիսացող Վարոն Գասպար Սահրատեանին, սա իր հօր Խօնա Սահրատին պէս գրասէր վաճառական՝ շարունակեր է հայ տպագրութեան զօրապիզ ըլլալ իր նիւթական կարողութիւնով:

Զուղայեցի Շէհրիմաննեան մեծատոհմ գերգաստանի շառաւիդ Գասպար Սահրատեան, ինչպէս կ'տեսնենց Բնազըննութեան ծօնէն, եղած է ուրիշն նիւթականի հետ մէկտեղ գրական ընթերցասէր մեկնաս՝ իր ժամանակի հայ գրիշներու: Ինքն է որ Ժէրդ դարու երկրորդ կիսուն թագէոս քահանայ Համազապեանի հետ ընկերակցարա՝ Հայկական տպարան մը կ'րանայ վենետիկի մէջն, ու կ'տպագրէ մէկ քանի գիրքեր՝ գեղեցիկ տառերով, ամրող ծախսէրն ալ իր հաշուին ըլլալու պայմանով:

Ահա այսչափ ուսումնասէր և առատաձեռն վաճառականի. մը խնդրանքով գրուած և անոր անձին ի յիշտատակ ու ընտանիքին ի վայելումն ըլլալու սահմանուած էր Բնազըննութիւնը՝ իր թարգմանածոյ և ինքնուրոյն բաժիններովը:

Փոքրիկ գիտողութիւն մ'ալ՝ և կ'վերշացնենք:

Գրչազրիս Հեղինակը՝ Ցոլիաննէս Հոլով՝ Բնազըննութեան վերջը. կնքած. է «Ծիծղ. Զ» (1747) Խոյեմեր մէկ թուականով:

Եէօի Հայկական Տպագրութեան մէջ (Ա. Հատոր, 301) Հոլովի մասին կը կարդանց որ «1647ին լոյս տեսան Հոլովի երեք աշխատութիւնները...», որոնց մէկն է «Գտութիւն Հայկարանութեան» անուն բերականութիւնը:

Ենթադրելով որ 1647 թուականը ճիշտ

ըլլայ՝ երեք բանասիրական գործեր ի լոյս ընձայելու կարող գրիչ մը աս պարագային պէտք է որ զոնէ 25-30 տարուեղած ըլլայ: Աս հաշուով Յովլիաննէս Հոլովի վարդապետը կ'ունենայ մօտաւորապէս 125-130ամեայ տարից:

Միւս կողմէ նկատենք՝ որ Ճիվանեանի Յատուկ Անուանց Բատարանի մէջ (Հայկական բաժին) Հոլովի «Գտութիւն Հայկարանութեան» ը տպագրուած կը յիշուի 1674ին, որ աւելի սույզ կ'թուի: Լէօի Հայկական Տպագրութեան յիշած 1647 թուականը, հաւանաբար վրիպակ մ'ըլլալու է, 47-74ի ըրջումով:

Բայց նոյն իսկ Ճիվանեանի տուած թուականով (1674) ալ եթէ հաշուենց Հոլովի տարիքը՝ կ'գտնենց գարձեալ որ նա հարիւրամեայ մը եղեր է: Գրիչ շարժող մը, որ մօտ 300 էջէ բաղկացած պատկերազարդ ձեռագիրը մը կ'վերջակիտ Անձնօ (1747)ին, կրնայ զեր բաւական սույզ կազմ ունեցած ըլլալ, և ապրիլ տակաւին ուրիշ գրական երկեր արտադրելով:

Անշուշ մեզ համար կարեռն այն չէ՝ թէ. Ցոլիաննէս Հոլով քանի՛ տարի ապրած է. այլ կարեռն այս է որ հարիւրամեայ, ջանասէ՛ր, զրագէ՛տ վարդապետը, — նոյն իսկ այնքան լատինամոլ, — թողած ըլլալու է անտարակոյս ուրիշ զրական երկեր ալ, որոնք կորսուած կը րնան ըլլալ, կամ մնալ տակային անլոյս փոշիներու տակ, մութ ու գէջ անկիմներ:

Ես չեմ ուզեր աւելի ծանրանալ սոյն գործին տարարնակ և օտարամոլ հեղինակին, ու իր գրական մեկնասին կենսագրութեանց վրայ: Ատի պատմագէտներուն գործն է: Ես գրասեղանի վրայ պիտի զնեմ անգործ ատաղջու, ու կը գիմեմ ու ըրիշ նոր ու հում ատաղձներու զանձարանին. — Ժողովրդական կոյս ու աւանդապահ սրտին, ուր կ'րարախի ազգային մշտանորոգ մարուք արեան երակը...:

Զիթլինի:

Վան Դևկտ. 1909

1. Հայկ. Տպագր. (Լէօի) Ա. 887.